

տեսնեմ որ Նոզեւոր միխիթարութիւնը մէկ արգիւնքն է հոգւոյն իրապէս գործելուն ընդհանուր առմամբ և Ստեղծագործելուն մասնաւորաբար. կ'այլ այն ստեղծ միայն երբ հոգին՝ ձգելով, այսպէս քանկ, իր լոկ՝ սպառնալիցական՝ դիրքը գոյութեան ծանրութեան, հարուածներուն, վճռականներուն՝ որով և վիշտաբուն և անվստիքիւն ներքին զիմաց, կ'անցնի, այսպէս ըսելու համար, «յարձակողականի»։ արդ հոգւոյն «յարձակողականը» Ստեղծագործութիւնն է մասնաւորը. ըլլալ մասն ձգմարտական ու Գեղեցիկական Արժէքները իրացնող գործներուն Ստեղծագործութիւնը, ըլլալ մասն Ռարոյական Արժէքը իրացնող ակօքերուն, ու գերազանցակէ շերտական ու Սրբական Ակօքերուն Ստեղծագործումը։

Վարդապետը. — Ու կը շարունակեմ. ինչպէս որ Աստուածագէտը իր Տպաւորութիւնը Աբրտառյալութեան գերազանց Ձեւերուն մէջ հանելու համար Ներշնչման պէտք ունի, այսօրեան իր Նոզեւորն Ջօրութեանը բացատիկ մէկ անճան որ կարճ մէկ իրեն շնորհ մէկ յանկարծ կուգայ իր մէջ, այնպէս ալ Նոզեւոր միխիթարութիւնը կհանքի խորագոյն պարագաներուն՝ հոգւոյն մէկ բացատիկ զօրացման Սորդիւնքը կընայ ըլլալ միայն՝ որ իրբև շնորհ մը կուգայ իր մէջ. սնա յարաբերութիւնը Միխիթարութեան և Ներշնչման։

Ուրիւ աւալներ մը. — Նիմայ ի բացատրութի մտքիս մէջ թէ ինչո՞ւ մեր Աստուածային Վարդապետը պատուիրեր էր իր աշակերտներուն, իր իրենցմէ բաժանուածն մէկը չլինելու նրտաճմէ՞՞ մինչև որ զար իրենց Նոզին, Սուրբ Միխիթարիչը, Սուրբ Ներշնչիչը՝ Խորհրդ եմ շատ անգամ՝ ի՞նչ բան կը պակէր Աշակերտներուն մեկեկու իրենց Առաքելութեան, քանի որ երեք տարիէ ի վեր ամէն օր իրենց մէջ ունեցեր էին Վարդապետը, յանր իր իտքը, սորովքը վերջնական իմաստութիւնը Անոր, տեսեր ու շօշափեր Նշանները Անոր Աստուածութեան ու մասնաւոր՝ քանի որ իրենք ապրեր էին Անոր մատուան եղբարական անդորն և յետոյ սակայն իր՝ կհանքի մէջ վերայայտնութեան հանդիսատես էին եղեր. ինչո՞ւ այդ բոլորով անոնք հատուկ չէին նկատուեր զեւ իրենց Առաքելութեան համար. ի՞նչ բան կը պակէր իրենց, կը հասկնամ կհոմա՞՞ Ներշնչումը . . . :

Վարդապետը. — Անոնք մինչև այն ստեղծողականներ էին եղեր ձգմարտութիւններուն, լրտողներ՝ ցայն վայր անլուր իտքի մը, սկանասաները Աստուածային կհանքի մը, Գործի մը։ Բայց կհոմա՞՞ հարկ էր իրենց՝ իրենց ընդունածը աշխարհի մէջ գործի փոխակերպել։ պարտ էին իրենք իսկ տանիլ ձգմարտութիւնը, իտքի, դատնալ ապրուները Աստուածային կհանքի մը. մէկ բառով իրագործել Եկեղեցին։ Արդ, Գերբնական այդ Գործին համար այս անգամ Գերբնական, Անգրազոյ Շունչին ազդեցութեան, Գերբնական, Անգրազոյ Ջօրութեան իրենց մէջ զալուն պէտք ունէին ու սպասելու էին Անոր։ Պիտի ըլլար Ան Նոյն ստեղծ Միխիթարիչը իրենց, քանի որ Անոր զալովը իրենց Վարդապետին իրենցմէ բաժնուիրը ալ յուսալքումն ու պարզ վիշտ չլիտի ըլլար

իրենց, որմէ միխիթարութեան համար հարկ ըլլար իրենց մտնալ զինքը, այլ որով Ան պիտի փոխակերպուէր չմարտու Ներհայտնութեան մը իրենց մէջ, դատնալով իրենց էութեան համար կերպացիք Ուժ, գերագոյն իտքը, կհանքը՝ իրենց կհանքին։

Ու երբ եկաւ Նոզին, Սուրբ Նոզին, անոնք եկան արարւոն համակ Նաւասք, որով համակ Բաշութիւն, համակ ձանաչումն ու իտքը, համակ Սէր, ու այլևս ի՞նչ վախ ու վիշտ, ի՞նչ տարակոյս և տգիտութիւն, ի՞նչ ատելութիւն ու չարիք և ի՞նչ Մահ, իրենցը ըլլար այդ կամ ուրիշնէրունը կընար զիմանալ ու զէմ զալ երկբայինը աստուածայինին մէջ բարձրացնող ու շտորակերպող այդ Շունչին իրենց տուած Ջօրութեանը։ Նոզին իրենց մէջ բնականութեամբ կարելի էր ու եղան ալ՝ Իրագործուեցան՝ Եկեղեցին։ Ար Առաքելաւները զԱյն տարին Աշխարհին . . . :

Դեռ այսպէս խօսեցան երկար. ու հրը անդրադարձան ժամուն՝ երկիցեան սեղ եղիք էր Գիշերը. սպելը գայեր էր շատոնց ու հնար քաշիք տարեր իր քարիկ խաւը օրոտայ լոյսի ու այդպէսով այն ստեղծ Գիշերին հետ յայտնուէր էր իտրուկ ու խորհրդաւոր՝ Աստղերու Տիկզերը . . . : Սարտապ իրենց անձը. այդ Տիկզերին մէջ անոր Անհունից զիմաց ի՞նչ էին իրենք . . . : Բայց այդ պահուն Շունչ մը՝ հոգիներու խորէն . . . : Եւ անա Գաջութիւնը՝ զիմաստաւորութիւնը։ Ձեցինք մեռելներու զաշնը՝ զառնալու՝ կհանքին։

**Մտաւարդէն Ե. Ռ. ՎԵՐՊԵՏԻՍԿԱՆ**



**ՀԱՌԱՅԵՐԻ ԵՒ ՄՏԱՆՄԱՆ ՏՈՒՐԵՐ**

Երբ մեր ծանրածանր բեռներու մասին կը սրճնջնիմ և կ'արօքիմ Ասուծոյ այդ մասին, մեր արօքիմ լաւագոյն պատասխանը այն չէ, երբ Ասուած կ'առճէ զանճմ մեր վրայէն. այլ՝ երբ կը զօրացնէ մեր ուսերը, այնպէս որ մեր բեռը այլևս ծանր չի ճնեք մեր վրայ, ու երբ՝ Իր Աջը կը օտկ մեր ծոած մէջդք, այնպէս որ՝ հալալակ մեր բեռին՝ կ'ընքանամք ուղղաբերն եւ ոչ՝ գեճնամած. այ՛ս է լաւագոյն պատասխանը արօքիմն։

Է. Ռ.

